

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՔԱՐՈՋՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԷՁ

Գ. — ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

(Շար. տե'ս «Բազմավեպ» 1939, էջ 284-294)

Եթէ զժուարին էր Մեծ Հայաստանի հարաւային ինչ ինչ դաւառներու սահմաններն ուրուագծել, շատ աւելի զժուարին է Փոքր Հայաստանը պատմական որոշ սահմաններու մէջ եզրափակել. որովհետեւ թէ՛ հին և ստոյգ աղբիւրներ կը պակասին այսօր մեզի, եւ թէ՛ յաճախակի փոփոխմանց ենթարկուած են անոնք. այս պատճառաւ ալ մեզի կարելոր եղած ժամանակին նկատմամբ զբաւոր հեղինակութեանց մէջ ալ ամենամեծ անհամաձայնութիւններ կը նշմարենք: Ուստի, փոխանակ մանրամասնութեանց մէջ թարթախելու եւ խորհափելու, մենք ալ կ'առնենք զայն ընդհանուր տեսութեամբ մը, եւ առհասարակ պատմագիտաց առջեւ ստոյգ համարուած եւ ընդունուած տուեալներու վրայ կը հիմնենք մեր տեսութիւնը:

Բանանք նախ Larousse du XX Siècle, Arménie բառը, ուր յատուկ հատուած մը սեպհականուած է Փոքր Հայաստանի. «Arménie: Province romaine d'Arménie - Geographie» եւլն, ուր բաւական որոշ սահմաններ կը գծուին, այսպէս. «Province de l'Empire romain, créé sous Trajan, par la réunion des deux Arménies, puis réduite, sous Adrien à la Petite Arménie (entre le haut Halys et l'Euphrate, jusqu'aux défilés du Taurus) capit.: Mélitène. Divisée par la suite en deux provinces d'Arménie (Capit. Mélitène et Sébaste), dépendant de la préfecture d'Orient et du Diocèse du Pont, puis réduite, en 441, au Comté d'Arménie, avec Théodosiopolis pour capitale, elle formait cent vingt ans plus tard (565) quatre provinces du nom de l'Arménie (Capit. Sébaste, Mélitène,


Trébizonde, Théodosiopolis) dépendant du diocèse de Pont» (1).

Մի քիչ տարբերութեամբ, La Grande Encyclopédie կը ներկայացնէ Փոքր Հայաստանի աւելի ընդարձակագոյն սահմաններ, որոնք աւելի կը համապատասխանեն քաղաքականօրէն պատմական ստուգութեան եւ ցեղազրական զանգուածին. «Première Arménie: Formée de la partie orientale de la Cappadoce, s'étendant jusqu'à l'Euphrate et ayant pour villes principales: Césarée, capitale, Bizan et Cybistra, simple forteresse. — Deuxième Arménie: Formée d'une partie de la Cappadoce et du Pont, villes principales: Sébaste, capitale, Larissa, Toukat, Divréky ou Tephric, Akin; Arabkir, Derendeh. — Troisième Arménie: Séparée de la Grande Arménie par l'Euphrate, bornée au Sud par la Cilicie et l'Euphratèse; villes principales: Malathiah, Hisn Mansour, Albestan. — Quatrième Arménie: L'Euphratèse, ancienne Commagène, sur l'Euphrate, célèbre par ses forteresses de Gargar, Gouris, Khedoun, etc. ville principale, Samosata»:

Ասոնց վրայ հուսկ կը յաւելու հինգերորդ դաւառ մըն ալ, Կիլիկիա, իբրեւ միջնադարեան հայկական անկախ պետութիւն, սակայն ասիկա՝ մեր յառաջադիր նպատակէն բոլորովին դուրս կը մնայ (2):

(1) Larousse du XX.e Siècle en six volumes, publié sous la direction Paul Augé. Tome premier, Paris 1928: Arménie haute en moyenne de 1500 m. au dessus de niveau de la mer, domine de tous les terres avoisinantes: Transcaucasie, Azerbaïdjan, Perse, Kurdistan et Cappadoce.

(2) La Grande Encyclopédie — Tome troisième 1019: Arménies.



Փոքր Հայք եւ Կապադովկիա
Անգղիոյ Արքուհի Աշխարհագրական Ընկերութեան
քարտէզ Prof. W. M. Ramsayի

Ըստ այս երկու տեղեկութեանց, ունինք ուրեմն Փոքր Հայաստանի ընդհանուր սահմանները խոշոր գիծերով, ընդ մէջ վերին Ալիսի եւ Եփրատայ միջեւ Տարուսի կիրճերը, եւ Արեւելեան Կապադովկիայէն Կեսարիոյ գաւառով մինչեւ Եփրատացի կամ Կոմագինէ, Սամոսատ քաղաքով միասին:

Արդ, ինչպէս ատալ ըրինք, Մեծ Հայաստանի սահմաններն ստուգելու ժամանակ, այսպէս նաեւ հիմա, Փոքր Հայաստանի սահմանները գծելու համար կը դիմենք վստահելի եւ ըստ գիտական հետազոտութեանց անհերքելի աղբիւրներու, նա մանաւանդ Անգղիոյ Արքուհի Աշխարհագրական Ընկերութեան հրատարակած Փոքր Ասիոյ աշխարհագրական պատմութեան, ուսումնասիրութիւն Prof. W. M. Ramsayի, ուր ըստ ամենայն պատմական ստուգութեանց հիմնուելով յոյն եւ լատին վաւերագրութեանց վրայ, ներկայացուած են նաեւ Փոքր Հայաստանի վա-

տանի սահմանները գծելու համար կը դիմենք վստահելի եւ ըստ գիտական հետազոտութեանց անհերքելի աղբիւրներու, նա մանաւանդ Անգղիոյ Արքուհի Աշխարհագրական Ընկերութեան հրատարակած Փոքր Ասիոյ աշխարհագրական պատմութեան, ուսումնասիրութիւն Prof. W. M. Ramsayի, ուր ըստ ամենայն պատմական ստուգութեանց հիմնուելով յոյն եւ լատին վաւերագրութեանց վրայ, ներկայացուած են նաեւ Փոքր Հայաստանի վա-

դեմի սահմանները⁽³⁾ : Այս պիտի ըլլայ մեզի համար սահմանագիծ կամ ժամանակագրական մեկնակէտ, որուն իբրեւ վաւերացում եւ հաստատութիւն պիտի ծառայեն Գ դարու վաւերական հաւատարմութիւնը, ինչպէս՝ Անկիւրիոյ եւ Նէոկեսարիոյ եկեղեցական ժողովներու, մանաւանդ Նիկիոյ տիեզերականին, արձանագրութեանց վկայութիւնը, որոնց հետ զուգահաճ իր միանայ նաեւ Ս. Բարսեղ իր նամակազրուեթեանց մէջ, եւ հուսկ բոլորին պաշտօնական իբրեւ կայսերական կնիքով վաւերացում՝ Յուստինիանոսի պետական կարգադրութիւնը : Ramsay երկու աշխարհագրական քարտեր յորինած է ի պարզարանութիւն մեր խնդրին :

Ա. Փոքր Հայք եւ Կապադովկիա (ի բաց առեալ արեւմտեան բաժինը) եւ Բ. Աշխարհացոյց քարտ (կամ համացուցակ) վաղեմի Փոքր Ասիոյ : Ասոնց վրայ կրնանք աւելցնել իր յորինած քաղաքական համեմատութեանց ցուցակներն ալ. Գ. Փոքր Հայաստանի քաղաքները. - Գ. Հելլեոսպոնտոս, Պոլիմոնական Պոնտոս եւ Հայ Պոնտոս եւ Հայաստան, եւ այլն : Ասոնցմէ առաջինը հոս կ'արտատպենք, աչքի առջեւ ունենալու համար համայնապատկեր մը Փոքր Հայաստանի վաւերական սահմաններուն :

Prof. Ramsayի հեղինակաւոր ձայնին կ'ուզենք հոս միացնել ուրիշ աւելի զորաւոր ձայն մ'ալ, մեզի արդէն ծանօթ Theodore Reinachի, որ Միհրդատեան շրջանի համար հետեւեալ սահմաններն ու նկար-

(3) Prof. W. M. Ramsay: The Historical Geography of Asia Minor. — Royal Geographical Society. — Supplementary Papers. Volume IV. London. 1890:

(4) Théodore Reinach. — Mithridate Eupator. roi de Pont. p. 78 - 80.

Պրոկոպիոս կը նկարագրէ Սատրապներուն զգեստը հետեւեալ կերպով. «Վերարկուն էր բրդէ, այլ ոչ թէ ոչխարէ այլ ծովէ ստացուած բրդէ. πιννα կը կոչուին ծովային այս կենդանիները, որ այս բուրդը կը մատակարարեն : Ծիրանի զգեստը ոսկեհոն մաս մ'ունէր, որուն վրայ սովորաբար կը կարուէր (եթէ զգեստը Ծիրանեղոյն չէր) Ծիրանեղոյն կտոր մը : Վերարկուն վրայ ոսկեղէն ճարմանգ մը հաստատուած է, որ պատուական քար մը կը պատէ : Այժմ պատուական քարէն կախ-

րագիրը կու տայ Փոքր Հայաստանի : La Petite - Arménie... On donnait alors ce nom au quadrilatère profondément raviné qui se dresse entre les vallées du Lycos, du Haut Euphrate et du haut Halys, dessinant comme le bastion nord-est de la péninsule anatolienne, couvert par les ramifications du Scydisés, ce territoire comprend des plateaux herbeux où paissent des races de chevaux vigoureuses, d'épaisses forêts, et, dans les fossés de la citadelle, quelques plaines fertiles. La Petite Arménie fut la première conquête de la race Arménienne; elle fut aussi la première province de langue arménienne, qui, après la chute de la monarchie perse, ressaisit son indépendance nationale. Sous les noms de rois, dynastes ou Satrapes, elle eut, en fait, pendant tous le III.e siècle, des souverains autonomes, rendant de loin en loin hommage aux Séleucides. Au siècle suivant, lorsque les autres pays arméniens s'organisèrent à leur tour en Etats indépendants, les dynastes micro - Arméniens entrèrent parfois dans leur alliance; mais leurs regards étaient plus souvent tournés vers le nord et l'ouest que vers l'orient. Nous avons vu l'un de ces dynastes s'allier avec Parnace pour dépouiller la Cappadoce; ses successeurs cherchèrent un débouché vers la mer Noir et assujettirent les tribus affaiblies du Paryadrès occidental, Chalibes et Tibarènes⁽⁴⁾.

Արդ, ամփոփելով ի մի, կ'ունենանք Միհրդատեան շրջանին սկիզբը քառակուսի տարածութիւն մը, որ Սկիզբիտեան եւ

ուած ոսկեղէն շղթաներէն երեք հաս յակինթ կը կախուին : Զգեստը մետաքսէ է եւ ոսկեհոն գարգերով զարդարուած : Կօշիկները մինչեւ ծունկերը կը հասնին եւ կարմիր են, ճիշտ այնպէս, ինչպէս որ են այն կօշիկները, զորս միայն Հռովմայեցոց եւ Պարսից ինքնակալները կը հագնին» : - Մեծ Ծովաց թէոզորոս Սատրապը այս զգեստով ներկայացաւ Նիքիերոս քաղաքը՝ Պարսից Կաւաս արքային :

Լատ. pinna. Փրանս. pinne կոչուած ծովային այս ինքնամորթը ունի կէս մեզր եւ աւելի երկարութիւն, եւ մետաքսաման մագերով ժայռերուն վրայ կը կառչի : Միջին դարուն եւ աւելի առաջ, Ստորին Իտալիոյ ժողովուրդները անոր մագերէն ձեռնոց, փողկապ եւ ուրիշ ճանգերձեղէններ կը պատրաստէին :

Պարիատրէս լեռնաշղթայով կ'իջնէ դէպի Տաւրոս Եփրատի ափանց կռթնելով արեւելեան կողմէն, որուն զուգահեռական արեւմտեան կողմէն ունի Սքոդէոս եւ Անթիտաւրոս լեռները դէպի Կեսարիա շեղում կատարելով, մինչ հիւսիսային սահմանը կու տան Պոնտական Խալիւր եւ Դիպարէն ցեղերը եւ Լիւկոս, Իոնիս եւ Ալիս դեպերու հովիտները, իսկ հարաւային գիծը կը ձեւացնէ Տաւրոսի շղթան մինչեւ Եփրատի կցումը, ընդհանրապէս իր մէջ Կոլորենէ եւ Լաւիանեան դաւանները : Այս սահմաններն ձանչցան նաեւ Պտղոմէոս եւ երէցն Պլինիոս աշխարհագիրք (6. 9. 1), երբ Փոքր Հայաստանի գլխաւոր քաղաքները կը յիշատակեն Կեսարիա, Ադա, Նիկոպոլիս, Իսրա, Մարտարա, Առանէ, Սինեպրա, Արորակ, Գլաւտիա, Յուլիոպոլիս, Պարզալոյ եւ այլն, եւ Առապիտոս, Պերիսոս, Ողտարայ, որոնց յիշատակութիւնը բացի զանազան ուրիշ հեղինակութեանց, ինչպէս Notitia Dignitatum, Hierocles աշխարհագիրք եւ ուղեգրութիւնք, կը հանդիպինք յաճախ վաղեմի վկայաբանութեանց մէջ ալ. յատկապէս յիշատակութեան արժանի է Եւստախիոս հռչակաւոր քաղաք (Ramsay, 323), հայրենիք անապատական վարուց հիմնադիրներու եւ տեղի նահատակութեան Ս. Թէոդորի, որ կը պատկանէր ըստ քաղաքային թեմական բաժանմանց հայկական թեմի (Ramsay, 321) : Հուսկ Մալաթիոյ գաւառին նկատմամբ հանդերձ իր մայրաքաղաքով եւ նշանաւոր քաղաքներով (զոր օրինակ, Արզա, Արապիտոս, Արիարաթիա, Կուժանա, Կոկիտոն, որոնք հին Cataonia գաւառը կը ձեւացնեն), Յուստինիանոսի Երրորդ Հայոց բաժանման հրովարտակին հետեւեալ պարբերութիւնը կը վկայէ. « Ad haec Tertiam Armeniam istituimus, eam quae prius Secunda dicebatur, in qua principatum tenet Melitena urbs insignis in pulchro solo clementique coelo posita, neque multum distans a fluentis Euphratis fluvii... urbes vero ei partim Arcam et Arabissum, partim Ariarateam, et alterum Comanam (quam etiam

Chrusam appellat), et Cucusum subdidimus, quas et prius habebat e sex omni modo consistens urbibus ».

Անցնինք այժմ նկատելու նաեւ Չորրորդ դարու վերաբերեալ վկայութիւնները, որոնց մէջ առաջին տեղը կը դրուեն եկեղեցական ժողովներու վաւերական ստորագրութիւնները : Նախ Անկիւրիոյ հռչակաւոր ժողովին իբրեւ ներկայ ունինք Basilius Amasenus Hellesponti vel Armeniae Maioris, Heraclius Zelensis Armeniae Maioris. Նոյներն են որ դարձեալ Նէոկեսարիոյ ժողովին վճիռներուն կը ստորագրեն այսպէս. Heraclius Zelensis Armeniae Maioris եւ Basilius Amaseae Hellesponti vel Armeniae Maioris : Այս երկու ժողովները, ըստ ամենայն հաւանութեան, տեղի ունեցան Նիկիոյ ժողովէն տասնեակ մը տարիներ առաջ, ի սկիզբն Գ. դարու, ընդ մէջ 314—316ին : Նիկիոյ Ս. Ժողովին զանազան ցուցակները շատ աւելի ընդարձակ են անձանց եւ տեղեաց նկատմամբ, միայն հարկ է անոնց մէջ ձուլում մը կատարել, քանի որ արտաքսապէս իրարու անհամաձայն կ'երեւին. որովհետեւ աշխարհագրական անուանց համար թէ՛ յունական եւ թէ՛ օտար լեզուաց ցուցակները, առանց գաւառներու որոշ բաժանմանց հետեւելու, անխտիր կը գործածեն եւ յաճախ նաեւ իրարու կը փոխանակեն գաւառներու հին գասական կոչումները : Աւելի պայծառ ըլլալու համար կը կողմենք հետեւեալ ցուցակը, Նիկիոյ Ս. Ժողովին մասնակցող մեծ եւ Փոքր Հայաստանի եպիսկոպոսներու⁽⁵⁾ (տես Յուցակ Նիկիոյ) :

(5) Այս ցուցակը կազմելու համար առաջնորդ կ'անենք երեք գերմանացի նշանաւոր ուսուցչապետներու պատրաստած հմտալից հրատարակութիւնը ի շարք Bibliotheca Scriptorum Graecorum et Romanorum Teubnerianos. — Scriptorum Sacri et Profani - Fasciculus II. — Patrum Nicaenorum Nomina Latine - Graece - Coptice - Syriace - Arabice - Armeniace sociata opera ediderunt Henricus Gelzer, Henricus Hilgenfeld, Otto Cuntz - Lipsiae 1898.

Իսկ Անկիւրիոյ եւ Նէոկեսարիոյ Հայոց անունները քաղած ենք Mansi-ի հռչակաւոր հրատարակութիւնէն. Sacrorum Conciliorum nova et amplissi-

ՅՈՒՅՈՒՆ ՆԻԿԻՒՅ Ա. ԺՈՂՈՎԻՆ ՄԱՆՆԱԿՆՈՂ ՅՆՆ ԵՊԻՍԿՈՍՈՍԵՆՆԵՐՈՆՆ

ՅՈՒՅՈՒՆ	ԼԱՏԻՆԱԿԱՆ	ՀԱՅԿԱԿԱՆ	ԱՍՍՐԱԿԱՆ	ԵԳԻՊՏԱԿԱՆ
ՓՈՒՔՐ ՀԱՅՈՑ	Գաւառին ՓՈՒՔՐ ՀԱՅՈՑ	Ի ՓՈՒՔՐՈՒԻՆ ՀԱՅՈՑ	ՓՈՒՔՐ ՀԱՅՈՑ (Երկուս)	Սոքա եւ ՓՈՒՔՐ ՀԱՅՈՑ. եւ չորս
Եւրպիոս Արքատառի Եւեթիոս Սատաղացի Եւտրոսիոս Բորեպիսիոպոս Թէոփանէս Բորեպիսիոպոս	Եւրպիոս Արքատառի Եւեթիոս Սատաղացի Եւտրոսիոս Բորեպիսիոպոս Թէոփանէս Բորեպիսիոպոս	Եւրպիոս Ի Սարմաթի Եւեթիոս Ի Սատաղաց	Եւրպիոս Արքատառի Եւեթիոս Սատաղաց	Եւրպիոս Ի Սարմաթի Եւեթիոս Ի Սատաղաց Եւտրոսիոս Բորեպիսիոպոս Թէոփանէս Բորեպիսիոպոս
ՅՈՒՅՈՑ ՄԵՐՍԱՅ	Գաւ. ՀԱՅՈՑ ՄԵՐՍԱՅ	Ի ՄԵՐՍԱՅ ՀԱՅՈՑ	ՀԱՅՈՑ ՄԵՐՍԱՅ (Կիւնց)	Սոքա եւ ՀԱՅՈՑ ՄԵՐՍԱՅ. եւ Երկուս
Արքատառի Արքատառի Արքատառի	Արքատառի Արքատառի Արքատառի	Արքատառի Հայոց Արքատառի	Արքատառի Հայաստանի Արքատառի Գիտապնտոսի Արքատառի Ամասիոյ Հեղափոխութեան Կոմանդաց Հեղափոխութեան Զեյթունց	Արքատառի Ի Հայաստանի Արքատառի Ի Հայաստանի
ԳԻՏԱՊՈՍՏՈՍԻ	ԳԻՏԱՊՈՍՏՈՍԻ	Ի ՊԵՆՏՈՂԻ	ԿՈՍՊՈՒԴՆՈՒՍ (տասն)	Իսկ որք Ի ԳԻՏԱՊՈՍՏՈՍ. եւ չորս
Եւտրոսիոս Ամասիոյ Հեղափոխութեան (Երեւանաց)	Եւտրոսիոս Ամասիոյ Հեղափոխութեան (Երեւանաց)	Եւտրոսիոս Ամասի Հեղափոխութեան Ի Կոմանէ Հեղափոխութեան Ի Զեյթունէ Հեղափոխութեան Զեյթունց	ԿՈՍՊՈՒԴՆՈՒՍ (տասն) Եւտրոսիոս Բորեպիսիոպոս Թէոփանէս Բորեպիսիոպոս	Եւտրոսիոս Ամասիոյ Եւտրոսիոս Կոմանէ Եւտրոսիոս Զեյթունց Եւտրոսիոս Զեյթունց
ՅՈՒՅՈՑ ՄԵՐՍԱՅ	Գաւ. ՀԱՅՈՑ ՄԵՐՍԱՅ	Ի ՊԵՆՏՈՂԻ	ԿՈՍՊՈՒԴՆՈՒՍ (տասն)	Իսկ որք Ի ԳԻՏԱՊՈՍՏՈՍ. եւ չորս
Արքատառի Արքատառի	Արքատառի Արքատառի	Եւտրոսիոս Ամասի Հեղափոխութեան (Երեւանաց)	ԿՈՍՊՈՒԴՆՈՒՍ (տասն) Եւտրոսիոս Բորեպիսիոպոս Թէոփանէս Բորեպիսիոպոս	Եւտրոսիոս Ամասիոյ Եւտրոսիոս Կոմանէ Եւտրոսիոս Զեյթունց Եւտրոսիոս Զեյթունց

Արդ, Նիկիոյ մէջ ներկայ ունինք, ըստ յունական ցուցակին, Փոքր Հայոց կողմանէ՝ Եւրպիոս Արքատառի եւ Եւեթիոս Սատաղացաց, իսկ Մեծ Հայոց կողմանէ՝ Արքատառի Հայաստանի եւ Արքատառի առանց տեղւոյ նշանակութեան, երրորդ մ'ալ կու տան լատին ցուցակները, Արքատառի անուամբ, հաւանօրէն Ծովագ եպիսկոպոս. Գիտապնտոսի կողմանէ՝ Եւտրոսիոս Ամասիոյ, Եւտրոսիոս Կոմանացաց, Հեղափոխութեան Զեյթունց: Արդ, այս վերջինս՝ Հեղափոխութեան Զեյթունցն որ կանխաւ մասնակցած էր Անկիւրիոյ եւ Նէոկեսարիոյ ժողովներուն, մինչ Ամասիոյ եպիսկոպոսը Ս. Բարսեղ՝ արդէն նահատակուած ըլլալով, յաջորդած էր իրեն Եւտրոսիոս կամ Եւտրոսիոս: Այս Գիտապնտոս գաւառը ասորական ցուցակին մէջ միացած է ըզըրովին Մեծ Հայոց հետ, ինչպէս նշանակած էին նաեւ երկու նախորդ Ս. Ժողովներու ցուցակները. Լատինական ցուցակին մէջ ալ Արքատառի ոմանք կը դնեն իրրեւ Մեծ Հայոց՝ Գիտապնտոս գաւառի հայրապետ, եւ ասոր փոխարէն դարձեալ ասորականը՝ Պարթիս կը ճանչնայ եպիսկոպոս Գիտապնտոսի Ի Մեծ Հայոց: Իսկ նկատմամբ Կապադովկիոյ (հայկական բաժնին) նշանակալից է լատինական մի քանի ցուցակներու Եւտրոսիոս եւ Թէոփանէս քորեպիսիոսները՝ Փոքր Հայոց բաժնին մէջ յիշելը. պարազայ մը, որ դարձեալ կը հանդիպինք եպիսկոպոսական ցուցակին մէջ ալ, մինչ միւսներն ընդհանրաբար կը դասեն զանոնք Կապադովկիոյ եպիսկոպոսներու շարքին: Այսու կը հաստատուի որ

տակաւին այն ժամանակ համազօր էին Փոքր Հայոց եւ Կապադովկիոյ կողմները, ինչպէս Գիտապնտոսը կը ճանչնային մասն Մեծն Հայոց, իրաւամբ թէ սխալմամբ, մեր խնդրէն դուրս է այժմ այդ քննութիւնը:

Փոքր Հայկական սահմաններու այսպիսի ծաւալման հաստատութիւնը կու տայ նաեւ Ս. Բարսեղ իր թղթակցութեանց մէջ⁽⁶⁾, յաճախ յիշատակելով տեղեր եւ անձեր, որ Հայաստանի անուանակոչութեան կը պատկանին, այնքան որ կ'արժէ յատուկ ուսումնասիրութեան նիւթ մ'առնուլ «Հայոց եւ Հայաստան Ս. Բարսեղի թուղթերուն մէջ» վերնադրով, որովհետեւ պարունակուած են հոն եկեղեցական եւ քաղաքական շատ կարեւոր խնդիրներ, որոնք դժբախտաբար ցարդ անձիշտ մեկնութեանց ենթարկուած են ուսումնասիրաց կողմանէ, համարելով զանոնք իրրեւ ըստ Մեծ Հայաստանի պատկանող, մինչդեռ հաւանօրէն անոր հետ ոչ մէկ կապ ունին: Բարսեղ առ Տերենտիոս գրած նամակին մէջ կը խօսի Ի Հայաստան (այսինքն Ի Փոքր Հայոց) կատարած այնպիսի ուղեւորութեան մը վրայ, որ կայսեր հրամանաւ եւ ըստ Տերենտիոս հրահանգաց, զնացած էր զանազան տեղեաց եպիսկոպոսներ կարգելու, ինչպէս նաեւ եպիսկոպոսաց մէջ ծագած վէճերը խաղաղելու եւ այլ զեղծումներ բարենորոգելու համար: Անյաջողութեան պատճառ կը համարի նախ խոնարհաբար իր մեղքերը, եւ ապա իրեն ընկերացող Թէոփոսոս Նիկիոսի եպիսկոպոսին իրեն հետ գժտուելը: Այս առթիւ կը յիշուին Գեսասա եւ

ma Collectio. Tomus secundus էջ 534 եւ 548, որ թէպէտ հին տպագրութիւն, տակաւին նորագոյն հրատարակութեանց համար ալ կը ծառայէ միշտ իրրեւ վստահելի աղբիւր:

Թերենտիոսի որ այս ցուցակները բուն վաւերական օրինակներու անհերքելի վստահութիւնը չեն ներշնչեր, որովհետեւ զանազան շրջաններու մէջ հաւաքուած կամ յօրինուած են: Սակայն մեր խնդրին համար այս խորհրդածութիւնը փոխանակ նուազութիւն պատճառելու, այնքան աւելի ոյժ կու տայ. քանի որ նոյն իսկ այդ ժողովներու ժամանակէն վերջն ալ տակաւին մեր յիշած քաղաքները Հայաստանի մաս կը ներկայանան:

Մեր կողմէն Յուլիանոսի մէջ շեղազիր անունները կը նշանակեն որ անոնք նկատմամբ ձեռագրաց մէջ տարբերութիւն կայ եւ ոմանք այս ինչ գաւառի եւ ուրիշներ միւս գաւառի մէջ զետեղած են զանոնք:

(6) Ս. Բարսեղի նամակներուն համար կը գործածենք իր գործերուն ամբողջական հրատարակութիւնը, յոյն եւ լատին լեզուներով (Բենեդիկտեանց աշխատասիրութիւն). Sancti Patris nostri Basilii Caesareae Cappadociae Archiepiscopi Opera Omnia - Հատոր Գ. էջ 69-467:

Նիկոպոլիս, Սերաստիա, Սատաղա եւ Armenia ընդհանուր անուանակոչութիւն մը, որուն բուն իմաստը եւ սահմանը տակաւին բաւական մութ եւ անստորոյդ կը մնայ մեզի համար: Այս ընդհանուր Armenia կոչումը կը հանդիպինք նաեւ նոյն տարին (372ին) առ Եւսեբիոս Սամոսացոց եպիսկոպոս գրած նամակին մէջ. «Տեսայ սիրելութեանդ նամակները ի մերձաւոր դաւառի Հայոց կամ Հայաստանի»: Կ'ուզէ՞ արդեօք այսու Կոմազինէ կամ Եփրատացոց կոչումած դաւառը իմանալ, քանի որ ասոր մերձաւոր բացատրութիւն մ'ունի 375ին առ Նէփեսարիոյ կղերը գրած նամակին մէջ, ցուցնելով որ պահոց, հսկմանց, ազօթից եւ սաղմոսերգութեանց հաւասար միաձայնութիւն եւ յարգութիւն կայ Եփրատացոց, երկու Լիբիաներու, Թեփացոց, Պաղեստինացոց, Արարաց, Փլենիկեցոց եւ Ասորոց եւ անոնց քով որ առ Եփրատայ կը բնակին: Թէպէտ շատ աւելի զէպի վեր հիւսիս կը տանի ուրիշ նամակներու մէջ, զոր գրած է Կողոնիոյ քաղաքին վարիչ ատենակարաց, որոնց կ'ըսէ. «Դուք ի ծայրս սահմանաց Հայաստանի կը գտնուիք. եւ դարձեալ մի գուցէ Հայոց գաւառը հակառակորդին ճարակ ըլլայ»: Ուրիշ տեղ կը յիշէ թէ ինչպէս ձեռնային յառաջացած եղանակի մէջ Հայկական լեռները նոյնիսկ տարիքով կայտառներու համար անանցանելի են, թերեւս ուզելով ակնարկել Բարձր Հայոց կամ Կարնոյ դաւառին. թէպէտ ուրիշ նամակի մէջ դարձեալ Հայաստան մը կ'անուանէ Նէփեսա-

րիոյ մօտ: Այս ամէնը անտարակոյս կ'ապացուցանեն որ Ս. Բարսղի ժամանակ անխտիր, բոլոր այս զանազան դաւառները հայկական կամ Հայաստան ընդհանուր անուան ներքեւ կը ճանչցուէին: Ս. Բարսեղ կը ճանչնայ դեռ այս Հայաստանի ուրիշ դաւառ մ'ալ Orphanenae այսօր մեզի այլուստ բոլորովին անձանօթ երկու քաղաքներով Kardagina եւ Attagina: Կը յիշէ նաեւ Բարկամոն, ուր ամէն տարի յունիսի կէսին խուռն բազմութեամբ ժողովրդոց՝ մարտիրոսաց տօն կը կատարուի: Իսկ Ամասիոյ եւ Ջելայի՝ Հայաստանի պատկանելուն ի վկայութիւն ունինք, առ իւր կրօնաւորները գրած թուղթը, ուր կը յիշէ որ Սերաստիոյ Եւսեբիոս եպիսկոպոսը այդ քաղաքներու մէջ քահանայից եւ սարկաւազաց ձեռնադրութիւններ կը կատարէ: Դարձեալ ունինք իր քով Քառաքաղաք (Tetrapolis) Հայաստան կոչում մ'ալ, հաւանօրէն ի մի բովանդակելով Սերաստիա, Նիկոպոլիս, Սատաղա եւ Կողոնիա քաղաքները:

Հուսկ իբրեւ արքունի կնքով վաւերացում մը Փոքր Հայաստանի այս ընդարձակածաւալ սահմաններուն կու տայ Յուստինիանոս, իր հռչակաւոր նոր կազմակերպութեամբ կայսերական սահմաններու պաշտպանութեան, որով ի մի զուգելով բուն Հայկական եւ մերձաւոր հին հայաբնակ դաւառները, կը ձեւացնէ չորս Հայաստան նահանգներ, անուանելով զանոնք Առաջին, Երկրորդ, Երրորդ եւ Չորրորդ Հայաստան⁽⁷⁾:

(Շարունակելի) Լ. Յ. ԱՆԳՆՐ

(7) Յուստինիանոսի՝ Հայաստանի վերակազմութիւնը այսպէս կ'ամփոփէ Հիւլյոյման իր «Հին Հայոց տեղւոյ անուններ» քերականութեան մէջ (էջ 38-40). «(536ին) Կայսրը իր հայկական երկիրներուն նոր բաժանում մ'ընելով Ա. Բ. եւ Մեծ Հայք նահանգներէն, ինչպէս նաեւ Պոնտոսեան Պոնտոսէն եւ «ազգաց» երկրէն հետեւեալ չորս դաւառները կազմեց. Առաջին Հայք որ կը բաղկանար Մեծ կամ ներքսպոյն Հայքէ (Բաղանիս - որ առաջ Դեռնո-դուպոլիս կը կոչուէր - եւ Թէոդուպոլիս քաղաքներով), նախին Ա. Հայոց մէկ մասէն (Սատաղայով, Նիկոպոլիսով եւ Կողոնիայով), Պոնտոսեան Պոնտոսի մէկ մասէն (Տրապիզոնով եւ Կերասոսով): Մայրաքաղաքն էր Յուստինուպոլիս: Երկրորդ Հայք, որ իր մէջ կը պարունակէր նախին Ա. Հայոց մնացած մասը (Սերաստիայով եւ Սերաստուպոլիսով), Պոնտոսեան Պոնտոսի (Կոմանայով) եւ

Յուստինուպոլիսի մէկ մասը (Ջելայով եւ Բրիստայով = Բերիստայով): Մայրաքաղաքն էր Սերաստիա: Երրորդ Հայք, որ կը բաղկանար նախին Բ. Հայքէ (Մելիտինէ, Արկա, Արարիս, Արիարաթէ, Կոմանա Բ. եւ Կոկիսոն քաղաքներով): Մայրաքաղաքն էր Մելիտինէ: Չորրորդ Հայք նոր դաւառը, որ կազմուած էր «ազգաց» երկրէն: Վերջինը՝ Հոսիմայ անցած միջոցին՝ մնացած էր իր հինգ՝ բնիկ նախարարներուն - Հոսիմայից-ուց սատրապ անուանածներուն - կառավարութեան տակ, որոնց իշխանութիւնն ու պաշտօնը ցլիանք էր եւ իրենց ընտանեացը մէջ ժառանգական: Ասոնք կայսրէն պատուանշաններ ընդունեցան, բայց իրենց արամազրութեան տակ Հոսիմայեան գործ չունէին, այլ լոկ իրենց մարզիկը, եւ Հայոց թագաւորին հարկատուներն էին, քանի որ Հայոց թագաւորութիւնը կը տիրէր (Güterbock, 38):


ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈՒԵԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԸ
Ս. ՂԱԶԱՐՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Ճիշտ երեք տարի առաջ էր - 12 Փետրուար 1937 - որ տաղանդաւոր Հայ ծովանդարիչը Վարդան Մախոսեան իր մահականացուն կը կնքէր Նիսի մէջ: Յաւալի կորուստ մը՝ որ ամէն գիտակից ազգասէր հոգիներու մեծ սուգ պատճառեց, ինչպէս միջազգային զեղարուեստական բովանդակ աշխարհին, որ խոր գնահատանք եւ զմայլանք ունէր անոր մոգական վրձինին եւ անմահ կտաններուն:

Մախոսեան Վանքիս թանգարանն ալ մեր Նախնեաց սրբազան յիշատակներու կարգին բախտն ունեցաւ եւ պարծանքը ամփոփելու իբրեւ Հայ հանձարի զեղարուեստական արտադրութիւն քառեակ մը նկար Վարդան Մախոսեանի վրձինով եւրանդաւորուած, ծովային այն զմայլելի հաւերգներէն՝ զորս մեծ նախանձայուզութեամբ, գնահատանքով ու պատուով կը պահեն Փրանսայի, Պելճիոյ, Լիւքսենպուրկի, Գերմանիոյ, Իտալիոյ եւն. թանգարաններ:

Իսկապէս ցարդ մեծ պակաս մ'էր Հայ անուան պարծանք եղող զերազանց Այվազովսքիի եւ ուրիշ տաղանդաւոր Հայ նկարիչներու զործերուն քով բացակայութիւնը Մախոսեանի անուան վանքիս հայկական թանգարանին մէջ:

Բայց իսկոյն աւելցնենք որ ողբ. անգուգական արուեստագէտը՝ Հայ անուան, Հայ մշակոյթին եւ սրբութիւններուն հանդէպ ունեցած իր գիտակից եւ խոր պաշտամունքին մէջ որոշ բաժին մը սահմանած էր Մախոսեան Մախոսեանս եւ Մայրավանքիս համար: Այդպէս էր որ իր կենդանութեան օրով ազնուօրէն փափաք յայտնած էր և խոստացած փանքիս թանգարանին նուիրելու իր նկարներէն: Իր կամքը թէ եւ բերանացի միայն արտայայտուած, բայց ուրախ ենք բնելու որ գրատու կտակի մը սրբութեամբ յարգուեցաւ



Հանդուցեալին եղբոր՝ ծանօթ Բժ. Պետրոս Մախոսեանի կողմէ:

Արդարեւ երբ նա մեծ վարպետին աւարտած ու անաւարտ գործերը կը կարգադրէր եւ յատուկ նպատակներու կը սահմանէր, իրեն դիմեց Մախոսեան Ուխտիս ազնիւ բարեկամ եւ զմայլող Պրն. Մ. Մատթէոսեան իբրեւ թարգման մեր փափաքին, եւ ամենամեծ գոհունակութիւնն ունեցաւ մեզի հաղորդելու նախ թէ Պրն. Բժ. Պ. Մախոսեան «բարեհաճեր էր նուիրել Մախոսեան թանգարանիս մեծանուն եղբոր գլուխ գործոցներէն խիստ յաջողած նկարներէն մէկը որ կը ներկայացնէ Acci Castello». յաջորդ նամակով մը կ'աւետէր թէ յաջողեց էր «չորսի բարձրացնել Մախոսեանս թանգարանին յատկացեալ նկարներուն թիւը»:

Հետեւաբար, մինչ հոս հրապարակաւ